

ՅՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՊԻՒՆ
ՀԱՅ ԵՒ ԳԻՒՆԻ

ԱԼԵԽ ՓՈՒԽ

Ումակեր օդիքոր կը հոսի
Գետերու լայն կամքաց վրայ
Առողջաւէս երեկոյին
Անկիւնաստուած գաղց ծուլերէ:

Մաշ կանանցով մ'երկնին վրայ
Ոսկին մըտած արեական
Կը յօրինէ նուրբ նարուտներ
Չուարթանըկար թաւիչներու,

Ցեսոյ տրկար այրբաւծքէն
Կը մնայ հազիւ քօլ մը մոխիր,
Եշչ աշխարհի եզրին վըրայ
Կը ժպար ջինջ՝ նոր Ապուսեակ:

Տըխուր ժամերը կը դանանան,
Զոր բարի օրը կը գնանէ
Առաւունեան գոյուակներով
Ըստուներէն իմ երեսիս:

Ժամեր չքնար մազգուութեան
Վերելքներու խրամին վըրայ.
Ժամեր պառա ու կապուուցած
Գրի առնըրած քերթութեան մէջ:

Ժամեր ճերմակ հարաւներու
Ծովուն լորձնուած մոլուցքին վրայ,
Թուքեր դժնիկ կաթիլներու
Ցնցուած շուքին տակ սղոցիի:

Ժամեր անշարժ յուուլ՝ յովնարեկ,
Եւ կուշտ ամէն կատակերգէ –
Ժամեր մարած, զերդ ճանճութիւնն
Անկերչ՝ հիւանդ գիշերներու:

Զ Օ Յ

Օդին մէջ մնչիկ գործի մ'հանգունակ՝
Տնկուած ըլլան մը գագաթին վրայ ուղղորդ
Կը նազգատիմ ոսկիին մէջ նայուածքիդ
Հոս ուկ որ Գու անուշութիւնկ ուզեց զիսւ:

Ու ես գիշերը ջահ մըն եմ որ կ'այրիմ
Զինչ լըռութեան վըրայ խոտին ու բուծնին.
Ու օրն երբոր կը ծագի գորչ ու դանդաղ՝
Աղցունով թուրմ եմ հիւանդի մը նըման:

Թանձր ու խիտ ծուլին այրըւած մէգ խրոխ-
[տութեանց,
Մեղքին աղօտ գոյնին՝ նւս անարգ քան չիկնումն,
Օրերը մնդկ բզզայութեանց ճամբռն վրայ,
Ցայզերը խոնջ՝ բեկ մարմական քրտինք:

Զարթոււմներու ծանրոցն ու բնեն անսահման
Քրտած խանի խաթերուն գէշ մէրենու
Քնզ կը ձնեմ, թիսուս, իբրեւ միակ խունկն
Որ կը ծաղկի չոր ու ճողած գաշտիս մէջ:

ՀՈՎԱԼ ՄԱԶԵՒՄՈՒՄ ՄԵՐ

Բոլոր հովերն երկնի մազերուս վրայ գրու
[տուած
Քակեցին բարկ մանկութեան խոպոպիքները
[խարտեան.
Զեղուններու փողիներ, դղեակներու ծուխն ու
[մուր
Տըւին գլխուս երեւոյթ մը քափնելի և մախիզ:

Կը անձնեմ զիս հայելոյն մէջ քրէխուր կա-
[մակոր
Գըրեթէ թոռան աղջկորդի մնդուսային հինաւորց,
Ու կ'ըմբոշինեմ հիացումըս գեռ ես ողջ ըլլա-
[լուս
Ատեն մ'որ ինձ կը թըւի ամբատանոդ ու դա-
[րան:

Խոպոպիքներն եթէ կախ՝ դարձան եղան ցը-
[ցունքներ
Ականջներուս 'ւաշքերուս վրայ և ստեններ վայ-
[րին,
Կը թոյլասորեմ որ հիւսսին՝ անցքին՝ զանոնք
[կնճորէ
Ցաւերժական ուզերէ իր հետ բերած հոգիով:

Հրաշէկ լերան գագաթին վըրայ կանգուն՝ կը
[սպասնմ
Ու կու տամ ձայն հովերուն երիտասարդ հա-
[սակիս,
Հեռու հօտէն քառայուն որ կը շըչէ կը շահի՛
Աստուծոյն հետ մարտերու կը վայենեմ հոս
[պէրն ես:
Թրգմ. Հ. Ա. Ղազարիսան